

## ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Լոպերնիկոս :

Յ, ԻԿՈՂԱՑՈՍ Լոպերնիկոս հռչակաւոր աստղաբաշխը ծնաւ 1473ին փետրուարի 19<sup>ին</sup> լ է հաստանի Ծայրն քաղաքը . Հայրը ազնուական ու բաւական հարուստ էր , մայրն ալ լ արմից քաղաքին եպիսկոպոսին քոյրն՝ էր : Խնչպէս որ կը պատահի Երևելի տաղանդ ունեցողներուն շատին , առջի տարիները Լոպերնիկոսին հայրն ալ ուզեց որ իր որդին բժշկութեան արհեստը սորվի , թէպէտ և տղուն խելքը միտքը չափաբերական գիտութեանց ետեւէ էր . ուստի ցորեկը բժշկութիւն կը սորվէր , ու գիշերը չափաբերութիւն հայց Ետքը աս կերպ կեանքը իրեն անտանելի Երևնալով , միանգամայն սաստիկ փափաք ունենալով ուսումնական երկիրներ պտըտելու , ելաւ Ծայրնէն ու Խտալիա գընաց որ հոն Երևելի ուսումնական մարդկանց հետ տեանուի ու խելք սորվի անոնցմէ : Խտալիա պտըտելէն Ետքը իր հայրենիքը դարձաւ , Ֆրաւէն պուրկ քաղաքը իր եպիսկոպոս մօրեղը օրը քովը մտաւ , ու հոն իրեք տեսակ պաշտօն մէկտեղ կը կատարէր . այսինքն մէյմը իբրև կանոնիկոս՝ իր եկեղեցական պարտքերուն ուշ կը դնէր , մէյմը իբրև բժիշկ՝ աղքատ հիւանդները կը հոգար , մէյմը ալ իբրև աստղաբաշխ՝ նոր նոր գիւտեր կը գտնէր :

Լոպերնիկոս իր Ճամբորդութեան ատենը շատ տեղեկութիւններ ժողվեր էր , ու տիեզերաց դրութեանը վրայ իր ատենը եղած կարծիքները իրեն ծուռ կ'երևնային : Լարդաց ասքանիս վրայ գրուած բոլոր հին գըրքերն ու տեսաւ որ գլխաւորներն երկու կարծիք են . մէյմը Լոգիպտացւոց գրութիւնը , որ կ'ըսէին թէ փայլածու ու արուսեակ ըսուած մոլորակները արեւուն վրայ կը պըտըտին ,

և հրատը՝ Երեակն ու արեւը Երկրիս վրայ կը դառնան . մէյմըն ալ լ պողոնիոսնը , որ կը հաստատէր թէ բոլոր մոլորակները արեւուն վրայ կը պտըտին , ու արեւով մէկտեղ Երկրիս վրայ կը դառնան . Ետքէն աս կարծիքը Ծիքոպրահէ աստղաբաշխն ալ ունեցաւ : Լ սոնց մէջ լ պողոնիոսնի կարծիքը աւելի հաւանական Երեցաւ Լոպերնիկոսին , բայց անոր մէջ ալ շտկելու բան կայ կ'ըսէր . այսինքն թէ բոլոր մոլորակներուն կեղրոնը կեցած է արեւը , ու Երկիրս ալ մէկալ մոլորակներուն հետ արեւուն վրայ կը պտըտի , ինչպէս որ ինչուան հիմա ալ կ'ըսէն աստղաբաշխները : Լ սանկով աս դրութիւնը Լոպերնիկոսին դրութիւն ըսուեցաւ : Լոգը Դալիլէոս մոլորակներուն աս սքանչելի կարգը աւելի բացատրեց . Լ եւտոնն ալ անոնց շարժմունքը՝ և իրարու հետ ունեցած ձգութիւնը պայծառ մեկնեց :

Լոպերնիկոս իր գրութեանը վրայ լատիներէն գիրք մը շարադրեց , որ կ'ըսուի Քաղաքու Հրանտաց արեւերական հարհոց , ու 1543ին 70 տարեկան եղած ատենը լմընցուց . ու Պօղոս Գ պապին ընծայեց՝ աս պարզ ընծայականովս . “ Օ մատեանս զայս նուրիեմ սրբազն Հօրն , զի մի կարծեցայց խուսափել յիմաստնոցն գատաստանէ , այլ իշխանութեամբ գլխոյն եկեղեցւոյ զերծայց ’ի զրպարտչացն խածուածոց ” : Լ ս գիրքը տպուելուն պէս , առջի օրինակը հեղինակին խըրկեցին , բայց ափսոս որ գիրքը իր ձեռքը հասնելէն քիչ մը առաջ յանկարծ կաթուածէ զարնուեցաւ ու հոգեվարք էր . աշակերտները շուտ մը իրեն կը ցուցընեն ան պատուական գիրքը , ինքն ալ կ'առնէ՝ կուրծքին կը մօտեցընէ ու հոգին կ'աւանդէ : Լորեն տընակը Երկար ժամանակ ուխտատեղի պէս եղած էր . մարմինը ինչուան 1802 Ֆրաւէն պուրկի եկեղեցին մէջ թաղուած էր . գերեզմանաքարին վրայ հաստ գրով կլօր գունտեր փարուած էին , տապանագրին ալ աս գրե-



### Կոպերնիկոս :

Ըստ միայն կը կարդացուեին NICOLO...  
Ո՞ր Նիկոլայոս անունին սկիզբն է : Այս  
քարը վերուցին, ու Լոպերնիկոսի մէկ  
քանի ոսկորները Ա արմիցի կանոնի-  
կոսներուն տուին, մէկ քանին Ֆրա-  
մանապուրկի եկեղեցւոյն, մէկ մասն ալ  
Ա արշաւի ուսումնական ընկերութերը:  
Այս ընկերութեր աղէկ վարձատրութե-  
ըրաւ Անեատեցքի անունով լեհա-  
ցւոյն, որ Լոպերնիկոսին վրայ ներբող  
մը շարադրեր էր . նոյն ընկերութիւ-  
նը Լոպերնիկոսին արձանը կանգնեց  
հարիւր յիսուն հազար ֆրանքով . ա-  
սոր օրինակը Խորվալտսէն քանդակա-  
գործը տուեր էր, Ա արշաւի արհես-  
տաւոր մըն ալ պղնձէ արձանը թա-  
փեց . Փարիզու մէջ ալ գեղեցիկ մի-  
տաւ մը կոխել տուին : Ա քդէն Լո-  
վոկրոտեք քաղքին իշխանը Խորին

քաղաքին մէջ 1766-ին Լոպերնիկոսին  
փառաւոր արձանը կանգնել տուեր  
էր, նմանապէս Այերաքովաքի անու-  
նով քահանան ալ ուրիշ արձան մը  
կանգնեց Լոպերնիկոսին Վրաքով  
քաղաքը : Բայց աս մարդուն ամենէն  
փառաւոր արձանը իր անունն ու իր  
դրութիւնն է :

Հ . Յ . Դ

ՈՒՍՈՒՄՆ ու գիտութիւնը բարի մարդուն ձեռ-  
քը Թագաւորական գաւազան է, իսկ ցած մար-  
դուն ձեռքը աւաղակի լախտ է :

ՄՈՒԹԱՆԵՐ